

1936

# SATIRE

## ON THE DECADENCE OF ART

BY

CHARLES RICHARD CAMMELL

Author of *Casus Belli*, *Ecrasez l'Infâme*, etc.

---

TRANSLATED INTO ARMENIAN

by

Rev. Dr. ARSÈNE GHAZIKIAN


---



VENICE

Armenian Monastery of St. Lazarus

1023



JUN 200

JCT 2009

ЕСКДАС

ON THE DECADENCE OF ART

SATIRE

ON THE DECADENCE OF ART

ԵՐԳԻԾԱԲԱՆԻԹԻԿ

ԱՐՈՒԵՍՏԻ ԱՆԿՄԱՆ ՎՐԱՅ

SATIRE

ON THE DECADENCE OF ART

BY

CHARLES RICHARD CAMMELL

Author of *Casus Belli*, *Ecrasez l'Infâme*, etc.

ON THE DECADENCE OF ART

TRANSLATED INTO ARMENIAN

by

Rev. Dr. ARSÈNE GHAZIKIAN



VENICE

Armenian Monastery of St. Lazarus

1923

82  
4 - 25

ԶԱՐԼԶ ՌԻԶԱՐՏ ԳԱՄՍԵԼԼ

EX0507 JUN 2005  
16 OCT 2009

ԵՐԳԻԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐՈՒԵՍԻ ԱՆԿՄԱՆ ՎՐԱՅ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

Հ. ԱՐՍԵՆ Հ. ՂԱԶԻԿՅԱՆ



ՎԵՆԵՏԻԿ

ՄԻՒԹՈՒԵԱՆ ՏՊԱՐԱՆ

1923

13.03.2013

1936

ON THE DECADENCE OF ART

ԺԱՌԱՋԱՄԾՈՎԻՑ

ՅԱԳԻ ԲՐԱՄԿԱՆԱԳՈՒՅՆ

ՎԱՐԴԱՐԱՉԱՐ



8766-7

ԶԱԳՏՁ ՌԵՎԱՐՏ ԳԱՍՏԱԼ

Ներկայ Բրիտանական բանաստեղծներուն միակ դասականը, որուն երկրորդ երկու տևակի կը բաժնուին, Երգիծաբանական և Եղերգական:

Երգիծաբանութեան մէջ՝ սեղլիացի զրական քննադատները, խառապահանչ և տաղանդաշոր Արմարտնեկն ալ միասին՝ զիերը կը դասեն Բորի և Տրայտենի կարգը. իսկ Եղերգականին մէջ՝ որուն ամեննեն յանկուցիչ արտայայտուրիններն են իր *Lyrical Poems* (Քնարերգական քերրուածներ) անուն երկը՝ զիերը արժանաւոր հետեւորդ մը կը ճկատեն Լորտ Պայրընի:

Արդեն երբ հազի՞ 23 տարու (այժմ 33) սոսային անգամն ըլլարով ասպարեզ կ'իշենք իր զողոր հասորիկովը *The Scented Chamber* (Անոշանու սենեակը) վերհազրով, զրական աշխարհը զիերը կ'ողջուներ բարձր գնահատականներով, որոնցուն մեկ բանին կը դնենք հոս.

« ... Մըսդըր Գամմէլի Մուսան վեհ եւ անվեհեր՝ թոփչ մ'ունի սրաթեւ: Պէտք է միշտ աչքի առջեւ ունենալ այն անձը՝ որ կը զրէ այդպիսի ոգւով եւ ոճով... »  
(DAILY MAIL.)

« ... Հեղինակը կը քերթէ հեշտալիօրէն եւ ինքնատիպ բազցր զգացմամբ... »  
(TIMES)

« ... Շնորհալի է եւ անթերի իր բանահիւսութիւնը... »  
(ATHENEUM)

« ... Անոր երկը միշտ փափուկ է, շնորհալի եւ մշակուած... »  
(SCOTSMAN)

Ոյդ զեղեցիկ յատկուրիններն եին որ ստիպեցին մեզ բարգմանն այն Երգիծաբանութիւնը ևս կարդացնել մեր մուսայասկրներուն, վասան ըլլարով որ կրնայ օգտակար ըլլալ նուե մեր զրականութեան:

## SATIRE

### ON THE DECADENCE OF ART

Alas! we live in mean unlettered times,  
Which reverence nor the poet, nor his rhymes,  
Of nature different to the good old days  
When bards were paid with gold and crowned with bays.  
"All times are good when old<sup>1</sup>": if this be true,  
So is the converse, all is good that's new!  
New plays, new pictures, books and constitutions,  
Until the world's all chaos and confusions.

Today men look into the past and pity  
Their fathers in some cabble-paven city,  
Where the strange gabled houses closely set,  
Over the narrow streetway wellnigh met,  
Where from the open lattice to the stars  
Floated the sound of lutes and soft guitars,  
Mingled with maiden voices, all untrained,  
Yet with romantic sentiment unfeigned.  
They had no culture then to call their own,  
No cinematograph, no gramophone:  
The songs they sang were not from music-halls,  
They had no *modern* pictures on their walls,  
Only at best a print by Dürer there,  
Or Raphael graved by Marcantonio's care<sup>2</sup>.  
And then they lacked true taste, were dull and dense,—  
Their poets wrote in measure, and wrote sense:—  
And Vinci was admired, and Titian too,  
Although they did not paint men's faces blue,  
A green-haired harlot with an orange breast,  
Or landscape upside-down like Hodler<sup>3</sup> and the rest.  
And Michelangelo was deemed divine  
Alike for execution and design,  
And Benvenuto's praise was widely vented,

## ԵՐԳԻԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

### Ա. ՐՈՒԵՍԻ Ա. ՆԿՄԱՆ Վ. Բ Յ Ա Յ

Աւաղ, զըմուճ՝ աւնգրագէտ ժամանակներ կ'ապրինք մենք,  
Որ չեն յարգեր ոչ բերթողն և ոչ ալ եր բերթուածներ.  
Բոլորովին տարբեր այն հին ու բարի օրերէն  
Ուր վըճարուած էր բերթողն ոսկով, պսակով, դափնիով:  
« Ժամանակներն ամէն հին՝ լաւ են<sup>1</sup> ». եթէ ճիշդ է այս  
Ճիշդ է նոյնպէս հակառակն, ամէն ինչ լաւ է երբ նոր.  
Նոր թատրերզներ, նրկարներ, յօրինուածներ ու զրբեր,  
Մինչեւ աշխարհ համօրէն դառնայ թոհրոն խառնամառն:

Այսօր մարդիկ անցեալին երբ կը նային՝ կ'աւաղեն  
Կոշտ բարերով սալարկուած բաղաք բնակող հայրենին.  
Կոպտատարազ ուր տուներն այնքան մօտիկ ճակատով  
կը բսուէին իրարու կարծես ճամբուն վերեւ նեղ.  
Ուր բաց ցանցէն կը թեւէր դէպ ի տատղերը ծըփին  
Կիթառներու եւ բաղցրիկ վիներու ձայնը գողարիկ՝  
Խառնըւած կոյս ձայներու բոլորովին անհրահանգ  
Բայց վիպական զգացումով, անսեթեւեթ եւ անկեղծ.  
Ոնոնք յատուկ մըշակոյթ չունէին այն ժամանակ,  
Շարժապատկեր չունէին եւ ոչ նոյնպէս ձայնազիր.  
Չէին առներ երգերնին՝ բաժշտական սրահներէն,  
Եւ որմերնին չունէին արդիական նրկարներ.  
Միայն թէ շատ շատ կ'ըլլար տըպագիր մ'հոն Տիրերի,  
Փորագրւած Ռափայէլ մը կամ խնամքով Ռայմոնտի<sup>2</sup>:  
Զուրկ ճշմարիտ ճաշակէ՝ կոպիտ էին եւ ապուշ, —  
Կշռոյթ իրենց բերթողներն ունէին ո՛ղջ նոյնպէս միտք. —  
Զարմանալի էր իրենց վինչին, նոյնպէս Դիցեանոյ,  
Թէեւ մարդոց դէմքն անոնք կապոյտ նկարած չըլլային,  
Բոզ մը կանանչ մազերով, նարընջագոյն եւ կուրծքով:  
Կամ զաշտանկար վեր ու վար՝ ինչպէս Հոտեր<sup>3</sup> ու Շնկերներ:  
Եւ Միքէլանժը անոնց աստուածային կը թըւէր  
Թէ՛ ծըրագրով եւ թէ՛ իր յօրինուածով միապէս.  
Եւ մեծապանծ կը գովուէր ամենուրեր Չելին:

Whose works resembled what they represented:  
Their figures too seemed half idealised,  
And not like lumps of rock from mountains prised: —  
Go to the Exhibition halls and see  
The rocks of Rodin, and what Art can be.

Taste is a treasure that hath passed away  
From all save a neglected few to-day,  
A something undefineable, too great,  
Too bright for vulgar eyes to contemplate.

What is this thing? Nay! Is she not a sprite,  
A nymph, a fay, the Goddess of delight?  
We cannot clasp her form: but come with me,  
Together let us strive her face to see.  
Is it not she who haunts the mystic shade  
Of each dusk portrait by great Titian made?  
Was it not she who moulded as they rose  
Within his brain the colours and the pose:  
And she who can alone the ages fire  
To imitate him, or at least to admire?

And would'st thou hear her voice, so sweet, so sad?  
'T is heard not where Debussy drives men mad  
With tuneless discord, all save those who feign  
To hear what is not in his empty strain,  
But there where Schumann steals from hills or vales  
The tempest or the songs of nightingales.

And for her soul? It dwells, nor seen, nor heard,  
In thought, and thought is but expressed by word:  
Beyond the painters, the musician's skill,  
Poets alone command it at their will.  
Taste gave Immortal form to Dante's dream,  
And fitted Milton's language to his theme;  
Taste teaches us to praise, who cannot hope  
To match the perfect poetry of Pope.

Genius without Taste giant works may raise:  
They lack the form and so should lose the praise.  
Let Genius learn the art to build or plan,  
And perfect every part the best he can,  
Advised by Wisdom, and refined by Taste,  
He fashions bowers like Eden from the waste.  
Wide then his gardens, boundless to the eye,  
Planned as it were to grace Infinity:  
The Ideal, the real, curiously combined,  
The living body, and the living mind:  
The haunting air which still recalls the stream,  
O'erflows the tear, yet conjures the dear dream:  
The tender sentiment or thought profound

Որուն գործերը նըման էին իրենց նիւթերուն.  
Անոնց դէմքերն ալ գրեթէ մըտայնացած\* կը թուէին,  
Եւ ոչ թէ զերդ հատողներ ժայռի լիռնէն փըրցըւած. —  
Յուցահանդէս գընա դուն եւ սրահներուն մէջ դիտէ  
Քարաժայուրն Ռոտէնի, եւ Արուեստն ինչ կրնայ լլալ:

Գանձ մ'է ձաշակն որ ի սպառ անհետացաւ մեր օրերն  
Ամէնքէն, բաց ի քանի մը թողլըբուած մարդերէ.  
Բան մը՝ զոր չէ կարելի սահմանել, խիստ մեծ՝ փայլուն,  
Զոր չեն ատակ նըկատել խածամուժին աչուրներն:

Ի՞նչ է այս բանը: Ո՞չ չէ անի ոգի մը միթէ,  
Յաւերժահարս մը, պարիկ մը, Դիցուհի մ'հեշտութեան:  
Մենք չենք կրնար գրեկել զի՞նքը. բայց օ՞ն հետըս եկուր,  
Եւ երկուքնիս միասին ջանանք իր դէմքը տեսնել:

Չէ ան \* որ ստէպ կ'այցելէ խորհրդաւոր ըստուերին  
Մէն մի նըսեմ նըկարի նըկարուած մեծ Դիցեանէն.  
Ան չէր որ երը կ'ելէին իր ըզեղին մէջ անոնք  
Կը յօրինէր կը կազմէր անոնց գոյներն ու կեցուածքն.  
Ան որ միայն ընդունակ է դարերուն ներշնչել  
Որ նըմանին իրեն կամ թէ գէթ վըրան հիանան:

Եւ կ'ուզէնը լըսել իր ձայնն այնքան բաղցը ու աշխուր.  
Չի լըսուիր հոն ուր մարդիկ կը խենդեցնէ Տեպիւսի,  
Անմիաբան խազերով, ամէնքը բաց անոնցմէ  
Որ կը կեղծեն լըսել ի՞նչ որ չունի նուազն իր սնամէջ.  
Այլ կը լըսուի հոն ուր փոխ կ'անէ Շիւման բըլուքն  
Կամ հովիտէն մըրըրիկ կամ սոխակին դայլայլիկն:  
Իսկ իր հոգին: Կ'ասպիր ան՝ չըտեսնըւած, չըլըսուած,  
Մըտածումին մէջ՝ որ լոկ կ'արտայայտուի բառերով.  
Գեր բան ճարտար նկարիչներն, ուերաժշտները ճարտար  
Կը հրամայեն անոր լոկ բանաստեղծներն ըստ հաճոյս:  
Ճաշակն Անմահ տրւաւ ձև երազանքին Տանդէի,  
Եւ յարմարցուց Միլտոնի լեզուն ընտրած իր նիւթին.  
Ճաշակը մեզ կ'ուսցենէ գովել երը յոյսը չունինք  
Հաւասարի անըստգիւտ բերթողութեանցը Բորի:  
Կրնայ Հանճարն անճաշակ հըսկայ գործեր հանել դուրս.  
Այլ զի թերի են ձեւով՝ պիտի մնան զուրկ գովեստէ:  
Հանճարն արուեստն ուսցընէ թող զըծելու, շինելու  
Եւ ըստ կարի անճնիւր մասը կատարեալ յարդարէ,  
Իմաստութեամբ իրըատուած եւ Ճաշակով նըրացած.  
Պիտ՝ անապատն յօրինէ փափկութեան դրախտ իրը Եղեմ,  
Պիտ՝ ըլլան լայն պարտէզներն՝ անպարագիր աչքերէ,  
Կարծես յղացուած գործելու Անհունութիւնը չըքնազ.  
Մատորականն՝ իրականն հաճոյապէս միացած,  
Ապրող մարմինն ու ապրող միտքը. այերը դիւթիչ  
Որ կը կանչէ լուռ՝ առուն, կը հոսեցնէ արցունըներ,  
Բայց որ սակայն երազներ կը բղիւէ բաղցը ու քնքուշ.  
Գողար ըզզացումը եւ կամ մտածումը խոր եւ խոհուն

Clothed in a perfect robe of sense and sound.

All ages had their evils, I suspect,  
And had or needed Satires to correct:  
But of all ills with which we are disgraced  
None is more marked to-day than lack of Taste.

We feel this decadence in every way: —

The mad, the ugly shock us every day.  
From highest arts, from things of common use,  
Taste flies, and grows Vulgarity profuse.  
The window frames, the very locks of doors  
Were fashioned fair by those *old-fashioned* boors:  
The roofs, the tiles, the chimney-pots were wrought,  
With art by men who ne'er in schools were taught,  
But worked with tasteful hands from drawings made  
By architects, the masters of the trade.

True there are those who still admire, collect,  
And each scrap of antiquity protect,  
Set kitchen crockery of Louis Seize  
With mugs from taverns under Louis Treize,  
In costly cabinets of grand saloons,  
Who sip their China-tea from pewter spoons.  
These love them — Why? Only because they're old,  
Or (if a picture) at Duveen's 'twas sold.  
They prove their ignorance, when they despise  
Some poor neglected artist who applies  
To them, as patrons, for the aid to stage  
His tragedy in this all-tasteless age,  
Or influence to have his picture hung,  
To print his odes, or hear his opera sung:  
He may have talent, genius, but for these  
He's not antique, and therefore cannot please.  
They are as deep in folly as the fool  
Calls Sargeant *master* and his apes a *school*.

Yes, even now there are who have the spark  
Though kept by jealous dunces in the dark.  
Alas! Their genius soon dissolves away,  
Corrupted by the customs of the day.  
Too soon they find that works of power and taste  
Unnoticed lie, — the lovely and the chaste  
Neglected for the morbid, the obscene, —  
And sell their souls for lucre, or from spleen.

This is the age when Dunces reign supreme,  
A very paradise of fools 'twould seem.  
They issue precepts with a pompous air,  
And with new maxims make the vulgar stare:

Զգեցած ամրիծ պատմումանն ըզգայութեան ու ձայնի:

Ես կը կարծեմ թէ ամէն դար իր յատուկ չարն ունէր,  
Եւ ունէր կամ թէ ունէր պէտք երգիծող ուղղութեան.  
Բայց համօրէն չարկրէն որ ամօթով կ'ընեն մեզ  
Այսօր ցայտունը պակասն է ձաշակի սպառսպուռ:

Ոմէն քայլի կը զգանք այս վասթարութիւնն ամէնքնիս. —

Խուլ՝ տրգեղն ամէն օր մեզ կը խըւն կը խոցին:

Արուեստներէ գերազնիւ եւ հասարակ բաներէ

Ձաշակը խոյս կու տայ, շոայլ կը բողրոջէ Ուամկութիւն:

Պատուհանի պըսակներն եւ սողնակներն իսկ դըրան

Կը կերտուէին գեղեցիկ գեղջուկներէն հինաւուրց.

Տանիք, կղմինտըր, ծըխան կը շնուռէին արուեստով

Մարդոց ձեռքով որ չէին երբեք դպրոց յաճախած.

Կ'աշխատէին եւ սակայն ճաշակատր ձեռքերով

Նրագրով իրենց գործին մէջ ճարտար վարպետ մարդերու:

Իրաւ կան դեռ հիացմամբ հաւաքողներ, պաշտպաններ

Հնութեան ամէն մի փոքրիկ նըշխարներու, բեկորի.

Խոհանոցի խեցիները Լուդուիկի Վեշտասան,

Ուերեցտասան Լուդուիկի ժամանակին ըսկահներն՝

Անոնք որ թէյն ճենական կ'առնեն անագ դըզալով՝

Կը դնեն շըքեղ սրահներու կարասեաց բով մեծազին:

Ասոնք զանոնք կը սիրեն — ինչո՞ւ զի հին են միայն,

Կամ (եթէ նկար) զի անոնք գլնած են զայն Տիւլինէն \*:

Տըգիտութիւնն իրենց ցոյց կու տան երրոր կ'անարգեն

Արուեստագէտն անտէրուն՝ հէց որ իրենց կը դիմէ

Իրը պաշտպան որ օգնեն հանդիսելու իր ողբերգոն

Այս անճաշակ զարուն մէջ, ազդեցութիւն կամ դընեն

Ի գործ որ իր մէկ նըկարն ի ցոյց զըրուի հոս կամ հոն,

Իր գեղօնները տպուի կամ իր թատրերգն երգցուի.

Կրնայ տաղանդ ունենալ, հանճար, ան չէ սակայն հին

Իրենց համար, եւ որով ան չի կրնար հաճոյ 'լլալ:

Այնքան խորունկ են անոնք խենդութեան մէջ որբան խենդն

Որ Սարճնթի \*\* վարպետի կու տայ անուն, եւ անոնց

Որ կը կապկեն զինք դպրոց մը կ'անուանէ խօլարար:

Այս, արդ իսկ, արդ իսկ կան որ ունին կայծն աստուածեան, թէքեւ մութին մընան մէջ յիմարներէ յաշաղկոտ:

Աւաղ. հանճարն անոնց հուպ ընդ հուպ ցունդ կ'անհետի:

Ներկայ զարուն բարբերէն ապականած խեղաթիւր:

Շատ շուտ անոնք կ'ըմբռնեն որ հանճարի՝ ճաշակի

Կը մնան զործերն աննշմար — ցածին համար եւ պիղծին

Զանց կ'ընեն ջինջն ու չընաղն — եւ հոգինին կը ծախեն

Յանկութիւնով շահերու կամ զարշանքի զգացումով:

Դար մըն է այս ուր յիմարը միահեծան կը տիրեն,

Եւ որ կը թուի ճշմարիտ զըրախտ անմիտ մարդերու:

Կը հոչակեն օրէնքներ կոկողավիզ խրոխտանըրով

Ուառածներով նորանոր ամրոխն յապուշ կը կրթեն,

They dupe the public and the critics too,  
Impose false taste on all and flout the true:  
They have no talent, and they have no wit,  
But jealous fear by Genius to be hit:  
Imposture is their trade, and gold their aim,  
Worthless their works, a scandal and a shame.

Twere vain, my friends, to seek a reason why  
Capricious Taste hath spead her wigs to fly,  
For many causes doubtless have combined  
To dim perception and pervert the mind.

Mechanic science certaily hath striven  
To point the path to Hell instead of Heaven,  
Converting pleasant fields to filth and fog,  
And sinking man below the ass or dog.  
In loathsome factories he toils, and lies  
In crowded lodgings where, diseased, he dies.  
Thousands, nay millions (now that all are free)  
Live sordid slaves to this Machinery,  
Which magnifies tenfold of war the dread,  
And multiplies a hundredfold the dead:  
Which makes of peace a never-ending strife,  
A noisy, smoky, living death of life:  
Which kills all higher thought, all higher hope: —  
Taste is a jest, while men with cogwheels grope. —  
But no! Mechanics surely are the mark  
That ours are ages civilised, not dark!

Another cause is centred in the Press,  
(The cause, too, of more ills than men would guess).  
The public ears are ever drilled with lies,  
And glaring falsehoods flaunted in their eyes,  
Their minds defiled with nonsense or defaced  
With mad sensations *to improve their taste*.

Plays Government, play Politics a part  
In this unhappy decadence of art?  
Perchance their rôle is small, perchance 'tis wide, —  
State secrets are the things that statesmen hide.  
(State secrets *never* see the light of day,  
The statesman cloaks his acts in his own way:  
He falls and his successor publishes,  
But only half the truth, as you will guess).

Perhaps a view of divers states may be  
Useful to show that none of them agree:  
How these delight the Arts to patronize,  
How these such idle practices despise.  
The great republics, Athens, Venice, Florence,  
Held lack of taste and culture in abhorrence,

Եւ կը խարեն ժողովուրդն ու քննադատը նոյն իսկ,  
կը պարտազբեն խորթ ճաշակ՝ ընդունելով հարազատն.  
Անոնք չունին ոչ տաղանդ եւ ոչ ալ խելք սըրամիտ,  
Այլ յաշաղկոտ՝ կը վախնան ընդհարուելէ Հանձարէ.  
Խարէութիւն է արուեստն անոնց, ոսկին՝ նըստակին,  
իրենց գործերն անարժէք, զայթակղութիւն եւ ամօթ:  
Փնտուել պատճառն անօգուտ պիտ' ըլլար, ո՛վ բարեկամք,  
ինչու Ճաշակը ըմահաճ պարզեց թեւերն որ թոշի.  
Վասըն զի շատ պատճառներ անտարակոյս միացան  
Մըթագնելու 'մըթոնումներն եւ թիւրելու միացն' ողին:  
Սառուցիւ ամէն ջանք կ'ընէ Մերենական գիտութիւնն  
Որ փոխանակ երկնքի ճամբուն Գժոխրէնը ցուցնէ.  
Դարձընելով զուարթ զաշտերը վայր աղբի ու մէզի,  
Եւ մարզը վար զլորելով աւելի քան էշն ու շուն:  
Գործարանաց մէջ մախիզ կ'աշխատի ան. կը պառկի  
Խըդիկներու մէջ խըճող. կը խօթանայ կը միոնի:  
Հազարաւոր՝ բիւրաւոր (արդ որ ամէնցն ազատ են)  
Կ'ապրին զազիր գերիներ Մերենական այս զրութեան,  
Որ արհաւիրը մարտի կը սաստկացնէ տասն անգամ,  
Հարիւր անգամ աւելի բազմացնելով մահացումն,  
Եւ անվերջ կորւ մ'ընելով խաղաղութիւնը յաւէտ.  
Եւ կեանը Մահ մ'որ կ'ապրի ազմըկայոյզ եւ մըոայլ,  
Որ կը սպաննէ ամէն բարձը մըտածում, ամէն յոյս. —  
Ճաշակն այպանք մըն է՝ երբ ատամներուն մէջ անուին  
կը ճաղպատի մարդ. — Բայց ոչ. Մերենաներն են միայն  
Որ կը ցուցնեն թէ մեր դարն բազմացակիրթ է եւ լոյս:  
Ուրիշ պատճառ մ'ալ Մամուլն ունի իր մէջ ծրրարած.  
(Պատճառ մարդոց մըտքէն իսկ չանցած անուն չարիքի).  
Ժողովուրդին ականջները կը վարժին սուտերու,  
Եւ սափասուտ սուտերով կը շըլանայ աչուընին.  
Մտքերն իրենց պղծււած են խօլութեամբ կամ խաթար  
Յիմարական զզացումով ելլրացներու ձաշակնեին:

Որուեստի այս զըմընդակ անկումին մէջ ունին մաս  
Քաղաքագէտք, ունի՞ մաս եւ Պետութիւնը. թերեւս  
Փոքր է իրենց խաղացած զերը, թերեւս եւ մեծ, —  
Պետական մարզը զաղանիքը պետութեան կը ծածկէ:  
(Զեն պետութեան զաղանիքներն երբեք տեսներ լոյսն օրուան,  
Պետութեան մարդն իր գործերն ուզածին պէս կը սըողէ.  
Ան երբ իշնայ իր յաջորդը հրապարակ կը հանէ,  
ինչպէս զիտէք, եւ սակայն ճշմարտութեան կէսը լոկ):  
Թերեւս ակնարկ մ'այլ եւ այլ պետութեանց վրայ օգտակար  
Ըլլայ մեզի ցուցնելու թէ չին անոնք համաձայն:  
Ի՞նչպէս ոմանք Արուեստները կը սիրեն պաշտպանել  
Եւ կ'անարզեն ուրիշներն իրեւ դատարկ՝ հեղդ գործեր:  
Մեծ հասարակ պետութիւնը Աթէնք, Վընէժ եւ Փլորենտ  
կը սոսկային ճաշակի եւ մշակոյթի պակասէն.

Today republics seem their arts to lose,  
Although no princely president they choose:  
*Editions de luxe* of Baudelaire  
Sell easier far than Racine or Voltaire.

The democratic monarchs of today,  
With better means to wile their time away,  
Command no costly frescoes to be made,  
Which must be payed for, and may chance to fade.  
But there was once for Art an Age of Gold;  
Look then at Italy, her Courts be hold!  
At Rome, see Raphael the Pontiff's friend,  
Loaded with works and honours to the end:  
At Florence rise a great and copious school,  
'Neath proud Lorenzo's<sup>4</sup> sympathetic rule:  
At Milan, for il Moro, Vinci found  
The academy, 'mong savants still renowned:<sup>5</sup>  
At Mantua, Giulio, courted first at Rome,  
Find for his powers a field, himself a home.<sup>6</sup>  
But leap three centuries, fly North and find  
The mighty frescoes planned in Leighton's mind,<sup>7</sup>  
Leighton, who stands above his times, apart,  
Who alone learned and practised well his art:  
Look as thou wilt, to find them thou must fail:  
Money could not be raised for Art on such a scale.  
Gold can be raised in heaps to drink, to play,  
To buy bad Turners or clowns overpay:  
If war's declared at noon, before 'tis night  
How many millions will have sprung to light?  
But if to encourage Genius, not a pound!  
Search where he will, it never can be found.

Then is all patronage of genius dead,  
All taste in princely hearts suppressed or fled?  
Is it so long since Weimar's courtly stage<sup>8</sup>  
Saw Goethe pass from manhood down to age,  
Saw Shiller's masterworks take shape and live?  
And all because the Duke could *feel* and *give*.  
These wretched, weary days through which we pass,  
They bring no hope of higher things, alas!  
Falls crown on crown of each paternal court: —  
Why? — Germany with all the world hath fought!  
What crimes her princes' in their peoples' eyes? —  
They failed to crush their countless enemies!

Let painters lose their orders, bards their bays,  
Or change their tunes that fools may pay or praise:  
But why should I, who feel a fiercer flame,  
Care aught for patronage or aught for fame?

Պետութիւններն հասարակ այսօր կը թուին կորսընցնել  
իրենց արուեստը, թէեւ նախագահները չընտրեն  
իշխանական ծագումէ. աւելի հեշտ կը ծախուին  
Պոտըլերի շքեղ տիպերը քան Ռասլին եւ վոլդեր:

Ներկայ զարուս ռամկավար միապետներն որ ունին  
Ընտրելագոյն միջոցներ անցընելու օրերնին,  
Չեն հրամայեր նըկարել ջրբաներկներ մեծածախս,  
Որոնց պէտք է վճարուէին եւ կրնային տժգոնիր:  
Սակայն երբեմն Արուեստի համար եղաւ Դար մ' Ռուկի.  
Այս ատենի 'Տալիան ու Արքունիքներն իր տեսէք.  
Տեսէք Պապին բարեկամը Ռափայէլ Հռոմի մէջ,  
Բեռնաւորուած գործերով՝ պատիւներով մինչև մահ.  
Փլորենտիոյ մէջ կ'ելլէ դպրոց մը մեծ եւ հարուստ  
Համակրելի մականին տակ Վեհաշուր Լաւրենտի<sup>4</sup>,  
Հիմնեց Վինչին Միլանու մէջ ի պատիւ Մորոյին  
Ակադեմիան, հոյանուն՝ գիտուններուն մէջ զետես<sup>5</sup>.  
Մանառուայի մէջ Յուլիոս՝ պատուասիրուած նախ ի Հռոմ,  
Կը գտնէ իր ձիրքերուն զաշտ մը եւ տուն մը՝ իրեն<sup>6</sup>:  
Բայց երեք դար ցատկելով Մոչինը Հիւսիս եւ գտնենք  
Զըրաներկները շըքեղ յղացուած մտքն Լայզընի<sup>7</sup>.  
Լայզըն կեցած է վերեւն իր զարուն մէն միայնակ,  
Որ իր արուեստն առանձին ուսաւ ու լաւ գործածեց.  
Փնտոէ որչափ որ ուզես, զանոնք պիտի չըգտնես.  
Զըկրցաւ Գրամի ելլել վեր դէպ այն սանդուղն Արուեստի.  
Ուկի կ'ելլէ դուրս առատ խրախունցներու, խաղերու,  
Գնելու յորի Գրոնցոներ<sup>8</sup>, վարձատրելու հասպիտներ.  
Միջօրէին եթէ մարտ հրատարակուէր՝ ցայդ չեղած  
Արդեօք քանի միլիոն պիտի ելլէր երեւան:  
Բայց Հանճարին ի խրախոյս և ոչ իսկ մէկ ըստերլին.  
Փնտոէ ուր ալ որ ուզես, երեք պիտի չըգտնես:  
Մեռաւ ուրեմն ամէն պաշտպանութիւն հանճարի,  
Կորաւ ճաշակը բնաջինջ իշխանական սրտերէ.  
Շատ ատեն է Վայմարի<sup>8</sup> արքունի թատրը տեսաւ  
Կէօթէն առոյզ առնական հասակէն մինչ ալիւյթ.  
Եւ Շիլլերեան հրաշակերտք չառին հոն ձեւ, չառին կեանը,  
Եւ այս ամէնը զի Դուքսը զիտէր զգալ, զիտէր տալ:  
Այս եղկելի եւ դժբախտ օրերն որ մենք կ'անցընենք  
Ոչ մէկ յոյս չեն բերեր, ոհ, աւելի բարձր իրերու:  
Թագը թագին կ'իյնայ վրայ մէն մ'հայրենի արքունեաց:  
Ինչու: Ամբողջ աշխարհի դէմ կոռւեցաւ Գերմանիա:  
Իր իշխաններն ինչ ոճիր գործեցին յաջրս ազգին. —  
Կարող չեղան անհամար թշնամիները փշրել:

Նկարիչ՝ բերթող կորսընցնեն թող ապըսպրանք ու զափնի,  
Կամ փոխեն ոճն որ զովին կամ վըճարեն յիմարներն,  
Իսկ ես ինչու՝ որ կը զգամ բոց մ'աւելի հրաբորուք՝  
Պիտ՝ ընէի փոյթ եւ հոգ պաշտպանութեան՝ համբաւի:

I'll rise in spirit on Earth-scoring wings,  
And go exploring Saturn and his rings,  
Range all the satellites of Jupiter,  
Then on to Heaven, beyond the polar-star!

Not lack of Taste alone hath ruined Art,  
'T is lack of Concentration, lack of Heart,  
Loss of man's power to lose himself in thought.  
The only way great works were ever wrought,  
Without which Genius, born of heavenly fire,  
Though all the Graces, Muses, should inspire,  
Though schooled by Wisdom, though refined by Taste,  
Can never fashion gardens from the waste.  
Though various faculties be kept alive,  
Fancy and Reason taught no more to strive,  
United by the schooling of a mind  
For excellence immortal self-designed,  
Still must he lose himself in concentration,  
The magic mantle of his meditation,  
Thus learn'd and thus equipped, must soar on high,  
Winged on the pinions of immensity.

When Bourbon's host on Rome did lawless fall,  
Their captain stricken by Cellini's ball,<sup>9</sup>  
When that ill-fated town was tortured, racked,  
By savage soldiery defiled and sacked,  
A mercenary band infuriate burst,  
Drunken with blood and pillage, yet athirst,  
Into a lonely hall: all life seemed fled  
That house, and left it silent as the dead.  
But see! Before the unfinished picture there  
A man sits musing, with so calm an air,  
So lost in thought, amid the clash of steel,  
The shots, the shrieks, he hears not, nor can feel  
Aught save an inward vision of the Ideal,  
From which his genius strives to shape the real.  
The toldiers paused: the beauty of his face,  
With eyes that seemed to see some Holy place  
Beyond all earthly hope, beyond all space,  
Smote them with awe: they knew their souls' disgrace,  
And silent turned and went their ways, — and he  
Still with unfathomed eyes gazed on Eternity.

Ev'n as Mazzola<sup>10</sup> mid the sack of Rome  
Lived in a vision of his heavenly home,  
So should we live, whose lives are consecrate  
To Art or Poesy, so contemplate  
The visions God hath given us to see,  
Until at last we too gaze on Eternity.

Մաքով պիտի բարձրանամ աշխարհատեաց թեւերով  
Եւ պիտ' երթամ երեւակն ու մանեսակները զընսել,  
Լուսընթագի համօրէն արբանեակները անցնիւ,  
Եւ յատոյ դէպ ի երկինք՝ բեւեռաստղէն ալ անդին:  
Կործանարարն Արուեստին չէ ճաշակի լոկ պակասն,  
Այլ եւ պակասը Սրտի, կեղրոնացմանն ալ իր հետ,  
Կորուստ մարդուն իր մտածմանց մէջ սուզուելու կորովին,  
Միակ պայմանը որով ըստեղծուեցան մեծ գործերն,  
Առանց որուն Հանճարն ինք ծնած երկնային կըրակէն,  
Ներշնչեն իսկ Շընորհըներն ու Մուսաներն համօրէն,  
Իմաստութեամբ իսկ մարզուած եւ Ճաշակով նրացած,  
Զի կընար բնաւ անապատը վերածել դըրախտի:  
Թէեւ հոգւոյն այլ եւ այլ ձիրքերը մնան կենդանի,  
Յընորը եւ Բան հրահանգուած չըզարնըւիլ իրարու,  
Միաւորուած իրարու մըշակոյթովը մորին  
Որ կը նկարուի իրը անմահ ազնըւութիւն գերազանց,  
Պէտք է Հանճարը սակայն կեղրոնացման մէջ կորսուի,  
Մոզական վեհ վերաբկուն իր մըտածմանց ու խոկմանց:  
Այսպէս մարզուած եւ զինուած պէտք է ճախրէ զօտէպինդ՝  
Անհունութեան թեւերուն վըրայ հեծած՝ վեր ու վեր:

Երբ Պուրապոնի խուժաղուծ բանակն Հըռոմ կը խուժէր,  
Չելինիի գնդակով ինկաւ իրենց զօրավարն<sup>9</sup>.  
Եւ երբ դժբախտ այն բաղաբը կը տանջուէր, կը Ակուէր  
Թալանուելով՝ պղծուելով բարբարոս՝ բիրտ զօրքերէն,  
Վարձկաններու հըրոսակ մը կը փրթէր մոլեզին.  
Արշիո արեան՝ աւարի՝ ինք տակաւին ծոմ, ծարաւ.  
Դէպ ի պալատ մ'ամայի. կարծես թէ խոյս եր տրւած  
Ամէն կեանք այն տունէն, զայն թողլով լըոին՝ ինչպէս մահ:  
Բայց ահա հոն անկատար նկարի մ'առջև նըստեր է  
Մարդ մը խոհուն խորասոյզ՝ դէմքով մ'անդորր ու խաղաղ:  
Պողպատներու շկահիւններ, հրազէններու ճայթիւններ  
Ու խօշիւններ ահաւոր կը գոռան, ինք մըտասոյզ  
Զի լըսեր, չի զգար ուրիշ բան բան մտային իր տեսիլն  
Որուն հանճարն իր կ'ուզէ ստեղծագործել իրականն:  
Եւ կանգ կ'առնեն զինուորներն. իր դէմքին զելը պայծառ  
Աչուրներով որ կարծես կը զիտեն վայր մ'երկնային,  
Գեր ի վերոյ երկրաւոր ամէն յոյսէ, միջոցէ,  
Ազդեց վրանին պատկառանք. ամօթահար հոգիով  
Ու լուռ գարձան ու գացին իրենց ուղին, — եւ ան դեռ  
Աչուրներովն անթափանց Յաւերժութեան կը նայէր:

Մաձձոլայի<sup>10</sup> նըմանակ որ մինչ Հըռոմ կը բանդուէր  
Իր երկնային գաւառին տեսիլըին մէջ ապրեցաւ,  
Պէտք է այսպէս ապրինք մինք, որոնց կիանքն է նըւիրուած  
Արուեստներու, Քերթութեան. այսպէս պէտք է նըկատենք  
Մինք տեսիլներն որ Աստուած տըւած է մեզ որ տեսնենք,  
Մինչ որ հուսկ կարենանք մինք ալ պշնուլ Յաւերժին:



## N O T E S

1. « The good old times .... all times when old are good....

Are gone: the present might be, if they would. »

Byron: « The Age of Bronze ».

2. Marcantonio Raimondi of Bologna (1485—1534) engraved his plates under the supervision of Raphael himself, and after Raphael's death executed his chief works from designs by that master.

3. An impressionist painter of great notoriety in Switzerland, and formerly in Germany.

4. Lorenzo de Medici, surnamed the Magnificent, (1449—92) justly celebrated for his learning, his poetry, and above all for his princely patronage of literature and the fine arts. Though still nominally a republic, Florence had been long subject to the Medici, and Lorenzo, in his actual position of absolute monarch, forestalled, though only by a few years, the elevation of his family to the Duchy.

5. Leonardo da Vinci founded his celebrated Academy of the plastic arts, sciences, and philosophy, at Milan, under the sovereignty of the Duke Ludovico Sforza, surnamed « Il Moro ».

6. Giulio Romano was, with Perino del Vaga, the greatest of Raphael's pupils (c. 1492—1546). « This painter lived like a nobleman, and was employed in a work for the Duke, without the gate of Mantua, at a place called the « T ». This work was grand and magnificent as it appears to this day ». Memoirs of Benvenuto Cellini.

7. Leighton's designs for the decoration of St. Paul's Cathedral at London, etc. were rejected on account of the cost.

8. The theatre at Weimar was erected by the Duke, under the direction of Goethe, whose dramatic masterpieces, and those of Schiller, were first produced on its stage.

9. The Constable Charles of Bourbon attacked the city of Rome on May 6th 1527. He was killed while leading the assault by a pistol shot fired by Benvenuto Cellini. The city was taken, and given over to pillage by the soldiery.

10. Francesco Mazzola of Parma, called « Il Parmigiano » (1504—1540) an eminent painter. The picture on which he was engaged when the incident, narrated in the present poem, occurred, was that of the vision of St. Jerome, where the Baptist is seen pointing upward to the Madonna and Infant Jesus in the heavens. This piece is now in the National Gallery in London. In person Mazzola is described as appearing « more like an angel than a man ».

## ՇԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

1. « Հին բարի ժամանակները »... ամէն ժամանակ երբ հին է՝ լաւ է.... Անցան գացին. ներկան կրնար սլալ՝ և թէ անոնք ուզէին »:

Պայրըն. « Պահձի Դարը »:

2. Պոլոնեացի Մարգանդոնիոյ Ռայմոնդի (1485—1534) փորագրեց իր տախտակները նոյն ինքն Ռայմոնդի հոկողութեան տակ, և Ռաֆայէլ մահէն վերջ կրտեց իր գուլու—գործոցները վարպետին գծագրութեանց համապաթեարը.

3. Տպաւորիչ յայտնի նկարի Զուբկերիոյ և Երեկն Գերմանիոյ մէջ:

\* Ydealised իսկալացած. ճիշդ իսկալին՝ մատուրականին հաւասարած: (Ծ. Թ.):

\* Այսինքն Ճաշակի Դիցուհին: (Ծ. Թ.):

\* Անգլացի հոլակառը վաճառական հումքեանց ի Լոնսոն: (Ծ. Թ.):

\*\* Անկեթեթ նկարներու Ամերիկացի արուեստագէտ: (Ծ. Թ.):

4. Լաւրենտիոս Մեդիկեանց (Medici), մականուանեան Վենաչուր (1449—92), իրազէս նշանաւոր իր դասութեան, բանաստեղծական տաղանդին, և, մանաւանդ, իր իշխանական թևարկութեան համար գրականութեան և գնարարութեացի, թէեւ անուանապէս Հասարակապետութիւն մը կը կառավարէր Փլորենտիան, բայց երկար ատեն հզարակեցաւ ան Մեդիկեանց, և Լաւրենտիոս, ներկայ բացարձակ միապէտի իր գիրքին մէջ, երկար ատեն հզարակեցաւ ան Վենեցիանց, և Կուչանար համար միայն՝ իր ընտանիքին գէազ ի Դիտութեան աստիճան բարձրացումը: ապահովեցից թէեւ քանի մը տարուան համար միայն՝ իր ընտանիքին գէազ ի Դիտութեան աստիճան բարձրացումը:

5. Լէնարտոյ տա Վինչի հինեց իր հոյանոն Ակադեմիան անդրիստակղ արուեստներու, գիտութեանց և բանասիրութեան ի Միլան, Լուգովիկոս Սփորձա Գուրգին իշխանութեան օրով, մականուանեալ Մորո (Ալ բանասիրութեան ի Միլան, Լուգովիկոս Սփորձա Գուրգին իշխանութեան օրով, մականուանեալ Մորո):

6. Յուլիոս Ուստանոյ եղաւ՝ Բերինոյ առ Վակայի հնու՝ Ռաֆայէլ աշակերտներէն ամենէն մէծը (1492—1546). « Այս նկարին ապրեցաւ ինչպէս ազնուական մարդ և առաջարկուեցաւ իրին որ Դուքսին համար գործ մը նկարէ, Մանսուացի գոնէն գուրա, « T » կոչուած անդր, Այս գործը միծաշուր և մէծաւրանչ եղաւ ինչպէս կը ամսնուի այսօր »: Յիշտակը Պենվենուդոյ Զելիիիի:


7. Լայդընի նկարները՝ Լոնսոնի Ս. Պողոս Մայր Եկեղեցին զարդարելու համար՝ մէկդի նկառեցան որովհետեւ շատ սուղ էին:

\* Անգլացի նշանաւոր նկարիչ, որուն երիտասարդութեան ատեն յշացած գործերը հիանալի են, իսկ ծերութեան միջոցին նկարածները՝ ամենածիծազելի: (Ծ. Թ.):

8. Վայմանիք թատրոնը կառուցուեցաւ Գուրգին կէօթէի վերակեցութեամբ, որուն՝ ինչպէս նաև Շիլերի թատրական զլուխ—գործոցները նախ եւ առաջ հն ներկայացուեցան:

9. Շարլ Պուրպոն մէծ գունդստապը Հուսի վրայ յարձակեցաւ 6 մայիս 1527: Պենվենուդոյ Զելիիի ատրճանակի մէկ հարուածով սպանուեցաւ յարձակման պահուն: Վազաքն առնուեցաւ և աւարի արուեցաւ ան կարգ զօքերէն:

10. Ֆրանչեսքոյ Մաձձուա Բարմացի՝ Կոչուած « Ալ Պարմիանո » (1504—1540) հոչակաւոր նկարիչ մըն է: Նկարը զոր զէկուու հետ է և որուն վրայ խօսք կ'ըլլայ սոյն քերթուածին մէջ՝ կը ներկայացնէր Սուրբ Հերոնիմոսի տեսիլքը, ուր կը առնուի Յովաննէս Մկրտչիը որ մատով կը ցուցնէ Աստուածածին ու Յիսուս Մանուկն երկնիքը: Այս նկարը կը գտնուի այժմ Լոնսոնի Ակադեմիայի թանգարանին մէջ: Մաձձուայի անձը կը նկարագրուի « աւելի նման հրեշտակի քան մարդու »:



The Newsletter  
“Women with University Education”  
is published with the financial support of the

NATIONAL ENDOWMENT FOR DEMOCRACY (USA)

*Вестник*

“Женщины с университетским образованием”  
издается при финансовой поддержке  
НАЦИОНАЛЬНОГО ФОНДА ПОДДЕРЖКИ ДЕМОКРАТИИ (США)

Редакционная коллегия: *Джемма Асратян (главный редактор), Гаяне Армаганова,  
Тамара Овнатанян, Нарине Давтян, Елена Варданян,  
Софья Бабаян, Мариета Саакян, Армине Мхитарян*

Редакция текстов: *Мариета Саакян*

*Ассоциация женщин с университетским образованием выражает  
признательность авторам статей, лидерам и активисткам женских  
общественных организаций, ученым и исследователям  
Армении предоставившим свои статьи*

Компьютерное обеспечение: *Ирины Шагинян, Анаит Авакян*

Макет: *Артура Бояхчяна*

✉ Ереван 375010  
Тигран Меци 4,  
4 эт., ком. 38-40  
☎/факс: /3741/ 581583  
E-mail: [aawue@arminco.com](mailto:aawue@arminco.com)

ՀՀ Ազգային գրադարան



NL0166817

Распространяется бесплатно

Отпечатано в типографии ООО “Асогик”  
Ереван, Аван, ул. Чаренца 9/22.

201

A LIST  
OF  
MEKHITARIST FATHERS PUBLICATIONS  
INTO ENGLISH

A Dictionary English and Armenian by Father Paschal Aucher, 1868, pg. 816, price: Frs. 35.

A Grammar Armenian and English by P.P. Aucher and Lord Byron, 1873, pg. 144, second edition 1907, pg. 150, price: Frs. 5.

American Sacred Songs translated into the Armenian Language, 1874, pg. 87, price: Fr. 1.50.

Armenia and the Armenians. Vol. I (second edition 1878). I. Part. *Geography of Armenia* (pg. 11-48). II. Part. *Hystory of Armenia* (pg. 49-410). - Vol. 2 (ed. 1875). III. Part. *Ecclesiastical history of Armenia* (1-387). By F. James Issaverdantz, price: Frs. 20.

Armenian Popular Songs translated into english, forth edition, 1923, price: Frs. 5.

Armenian Proverbs and Sayings translated into english by the R.d G. Boyan, second edition, 1909, pg. 52, price: Fr. 1.50.

England's Eulogy written in armenian verse by the Rev. James Gregorens, 1875, pg. 34, price: Fr. 1.00.

From the unpublished letters of Lord Byron, 1905, pg. 20, price: Fr. 1.00.

Grammar Armenian English, and *The Armenian Exercises* translated into english as an aid to the student. I. Part pg. 254 + 26, II. Part pg. 216 + 49, price Frs. 12.

History of the Armenian Monastery of St. Lazarus, by Victor Langlois, (1874), 1899, pg. 104; Frs. 4.

Lord Byron. *Armenian Exercises and Poetry*, 1870-86, 1907, pg. 146, price: Frs. 5.

\* Lord Byron's Italy. Forth Cants of Child Harold's Pilgrimage. Forth edition, 1901, pg. 148, price: Frs. 15.

Memory about the New Orphanage « Benoit XV » at Constantinople, directed by the Fathers Mekhitarists of Venice, 1921, g. 14, price: Fr. 1.

New Dictionary Armenian English, by Rev. Matthias Bedrossian, 1875-9, pg. 786, price: Frs. 35.

Oliver Goldsmith. *The deserted Village*, a poem translated into armenian verse by F. Matthias Petrossian, text and translation, 1871, pg. 66, price: Fr. 1.

Picturesque Armenia, 1875, pg. 24, price: Frs. 5.

Præces Nersetis Clajensis Armeniorum Patriarchæ. An armenian prayer, into 36 languages, 1882, pg. 598, price: Frs. 25.

The Music of the Armenian Liturgy, european notation by the Maestro P. Bianchini; published in four languages: Armenian, Italian, French, English, 1877, pg. 226, price: Frs. 20.

The Armenian Ritual: \*I. Part. The Armenian Liturgy, 1873, pg. 80, by Issaverdantz.

» II. » The Divine Ordinances, 1873, pg. 18. »

» \* III. » The Ordinal, 1875, pg. 100. »

» IV. » The Sacred Rites, 1876, pg. 160. »

Price: Frs. 10.

The Island of San Lazzaro or *The Armenian Monastery*, near Venice, by R.d D.r Issaverdantz, 1890, pg. 30, price: Frs. 2.

The Life and Times servant of God Abbot Mechitar, founder of The Armenian Mekhitarists, 1915, pg. 424, price: Frs. 20.

The Pali Manuscript. Written on Papyrus, preserved in the library of the Armenian Monastery St. Lazarus, translation by I. F. Dickson M. A., 1881, pg. 36, price: Fr. 1.

The Uncanonical writings of the Old Testament found in the armenian MSS. of the Library of St. Lazarus, (1901), 1907, pg. 464, price: Frs. 20.

Turkish Proverbs translated into English, 1907, pg. 38, price: Fr. 1.50.

Two invariable and universal calendars and fixed easter with 12 and 13 months, by Fr. Gabriel Nahapetian, 1923: Frs. 5.